

**Գ Ի Բ Ք Մ Խ Ի Փ Ա Ր Ո Ւ Ք Ե Ս Ն**

Երբ փոքորկի սիրտըդ նրման ովկեանի,  
Դիր նարեկի գիրքը վրբան պահպանակ.  
Ամէն մէկ բառ ջերմ արտասուք է սուրբի,  
Արբայութեան աղբիւրի պէս անապակ:

Երբոր լարեն քեզ պատրանքի որոգայք,  
Աղօթք խնդրէ իմաստութեան խօսքերով.  
Աչքերուդ մէջ պիտի հոսի նառագայք,  
Հալածելու դեւերն իրենց շարքերով:

Երբ քայլերուդ օճն հետեւի դաւադիր,  
Անէծքի տեղ՝ էջ մը կարդա նարեկէն.  
Պիտի հասնի հրեշտակ մը քեզ կարեկիր,  
Բարձր ընելու երկու քեւերն ոսկեղէն:

Երբ վիշտ, տենչանք, քայսիծ ունիս ու կարօտ,  
Սեղմէ ուժգին կուրծքիդ նարեկն արցունքով.  
Պիտի տեսնես երազներուդ առաւօտ,  
Եւ քեզ համար՝ ծնրադիր սուրբն աղօթքով:

**Հ. ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆ**

**ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ**

Դուն ողորմութիւնն Աստուծոյ ցանցար,  
Շղթաները ժա՛նտ խորտակեցիր դուն.  
Է՛ր իմաստութեամբ բու խօսքըդ պայծառ,  
Կենսունակ էր ան՝ շունչով Սո՛ւրբ Հոգւոյն:

Անմօրուս, փափուկ էիր պատանեակ,  
Խուժանը վայրագ ըզքեզ հարուածեց,  
Ըզքեզ քարկոծեց փակուած դրբան տակ,  
Անարգեցին քեզ կրտսեր ու երէց:

Քարը կ'այրէ դեռ ա՛փը Սաւուդի,  
Նայուածքըդ վերջին գինք կը տանջէ դեռ.  
Անո՛յշ պատանեակ, լոյսի դուն ուղի,  
Քեզ արիւնլուայ գրկեց Ի՛նքըն, Տէր:

**ՀՐԱԶ ՔԱԶԱՐԵՆՅ**

**• Գ Ի Բ Ա Ւ Օ Ս Ա Կ Ա Ն •**

ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՅԻ: Ռ. Ա. Աքրահա-  
մեան, Բ. Ե. Թումանեան, Թ. Խ. Յա-  
կոբեան, Ս. Տ. Մելիքբախշեան: Լա-  
թակագր՝, փոքրածալ (16), պատկերա-  
դարդ, էջք 134: Երեւան, 1958:

Մաքուր տղապրութեամբ եւ ընտիր  
թուղթով՝ փոքր, ներկայանալի հատորիկ  
մըն է ասիկա, նուիրուած հին մեծանուն  
վաստակաւոր հայ գիտնականին: Աշխա-  
տանքը կատարուած է հանրամատչելի ձե-  
ւով, եւ կ'արժէր որ արտասահմանի մէջ  
վերստին հրատարակուէր՝ մեր ուղղա-  
պրութեամբ:

Յաճախ կ'ըսուի որ Շիրակացիէ առաջ  
գիտնականներ չկային Հայաստանի մէջ:  
Ասոր հաւատալ քիչ մը դժուար է, մանա-  
ւանդ երբ նոյն իսկ Շիրակացի ինքն իսկ  
կը վկայէ իր նախնական կրթութիւնը ըս-  
տացած ըլլալը «Շիրակավանի» դպրոցին  
մէջ: Այդ նախնական կրթութեան մէջ էր  
անշուշտ այն ճաշակը՝ զոր Շիրակացին  
ստացաւ արտաքին գիտութիւններու հան-  
դէպ, որ անտարակոյս իր մէջ սաղմնաւո-  
րեց գիտութեան յարզն ու սէրը, զինքը  
վերջապէս մեծ գիտնական մը ընելով:  
Դարձեալ Շիրակացի կը վկայէ որ զնաց  
Զորորդ Հայք եւ Քրիստոստուր անունով  
հայ գիտնականի մը մօտ սորվեցաւ վեց  
ամիս: Արդարեւ, կրնայ Շիրակացիի ը-  
սածին պէս, Քրիստոստուրի գիտութիւնը  
«աստի եւ անտի ծայրաքաղ» ըլլալ. այ-  
սուհանդերձ չափով մը գիտուն էր. նոյն  
ատեն ապացոյց՝ որ Շիրակացիէն առաջ  
կային արտաքին գիտութիւններով գրա-  
դող հայ գիտնականներ: Եւ եթէ նոյն իսկ  
Շիրակացիի ըսածին պէս՝ Քրիստոստուր  
թուարանագէտ չէր, անհաւանական կը  
նկատեմ որ Հայաստանի մէջ թուարանա-  
գէտներ չըլլային, երբ մանաւանդ նկատի  
առնենք որ ճարտարագիտութիւնը մեծ  
չափերով զարգացած էր Հայոց մէջ: Ա-  
սիկա ապացուցանելու համար մենք ու-

նինք բաղմամբիւ հին ճարտարագիտական  
կոթողներ, զորս կարելի էր առանց թը-  
ւարանական եւ երկրաչափական բարդ  
հաշիւներու կառուցանել:

Ուրախ ենք նկատելու որ հին ու սխալ  
վարկածը՝ Շիրակացին Կ. Պոլիս տանող՝  
այս աշխատութեան մէջ մերժուած է:  
Կ'ըսուի ճշտութեամբ որ Շիրակացին  
«դեռ Պոլիս չհասած, Սինոպ քաղաքում  
հանդիպում է իր հայրենակիցներին...:  
Լսելով ծանօթների խորհուրդը, Շիրա-  
կացին կէս ճանապարհից վերադառնում է  
Տրապիզոն» (էջ 18):

Եւ որովհետեւ Շիրակացին կը գանդա-  
տի իր ժամանակուայ խաւարամիտներուն  
մասին, ներկայ աշխատութեան մէջ՝ զը-  
րոզները՝ իրենք իրենց տուած են ազա-  
տութիւնը ենթադրելու թէ Շիրակացիի  
«տիեզերագիտական աշխատութիւնները  
ժամանակի ընթացքում ենթարկուել են  
մեծ կրճատումների, նրանից դուրս են  
հանուել ամբողջ գլուխներ եւ հատուած-  
ներ: Իշխող եկեղեցական պաշտօնական  
զաղափարախօսութեան ներկայացուցիչ-  
ներն այդ կատարել են միտումնաւոր կեր-  
պով՝ ցանկանալով թոյլ չտալ, որ Շի-  
րակացու զաղափարները տարածուեն եւ  
լայն քաղաքացիութիւն ստանան»: Ասի-  
կա, բնական է, ձրի ամբաստանութիւն  
մըն է: Շիրակացու աշխատանքները շատ  
անգամ զրիչներէ անըմբռնելի դործեր  
էին, եւ հաւանաբար այս ու այն զրիչը՝  
այս կամ այն անըմբռնելի մասը չէ ար-  
տագրած կամ սխալ արտագրած է: Շի-  
րակացիի թուարանական աշխատանքնե-  
րուն նուիրուած իմ մէկ հին գրչագրիս  
մէջ՝ զրիչը քանիցս կը խոստովանի որ  
թէեւ կ'օրինակէ, սակայն ինչ բան օրի-  
նակած ըլլալը՝ չի գիտեր: Ասիկա կը  
հաստատուի անով՝ որ ան աղիւսակները  
օրինակած է երկու անգամ, տարբեր ձե-  
ռագիրներէ, անգիտութեամբ: Եթէ կան  
կորսուած, պակասող, հաշմուած աշխա-  
տանքներ Շիրակացիէն, ատոնց կորուստը  
եւ փճացումը պէտք է վերագրել այն պայ-  
մաններուն՝ որոնց պատճառաւ նոյն իսկ  
սրբագան զրքեր ու նիւթեր պարունակող